

# ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՍԿԱՔԱՂ



## ՍՏՈՒԳԱԲԱՆՈՒԹԻՒՆՆԵՐ

Ա. — Արիսպագոս.

Նոր կտակարանի մէջ եղած խնդրահան անուններէն է այս՝ իր հայերէն ձևին, մանաւանդ թէ երբեակ ձևերուն մէջ որոնց կը հանդիպինք «Գործք Առաքելոց»-ի Գլ. ԺԷ. 19, 22 և 34 համարներուն մէջ:

Թունարէնը՝ Ἄρειος πάγος (= Արէսի բլուր) անջատ կերպով դրուած և անջատորէն ալ հորովուած է, ինչպէս 19 Ἄρειον πάγον, և 22 Ἀρείου πάγου, մինչ 34 համարին մէջ այդ երկու բառերէն ձևացած ածականը միազանգ, բարդ բառ մ'է՝ Ἀρειοπαγείτης, որ վերադիր կամ մականունն է Ս. Գիորնեսիոսի:

Վուկաթան միշտ բարդ ձևով ունի այդ բառը areopagus, areopagita:

Մեր հայ թարգմանութիւնը սակայն եզական է իր երբեակ ձևերով և բարդութեան կերպով:

Ունինք ստուգիւ ընդհանրացած ձև մը՝ Արիսպագոս, Արիսպագացի՝ գրեթէ բոլոր գրչագիրներու մէջ. դարձեալ նոյն ձևը՝ 1800—1900ի բոլոր տպագրութեանց մէջ, ըլլայ գրաբար, ըլլայ աշխարհարար. նոյն ձևով է նաև Մխիթար Աբրահամ հրատարակութիւնը:

Այս ամէնուն քով զարտուղութիւն կը կազմէ Բագրատունեանը, Վենետ. 1860, յիշեալ երեք համարներուն մէջ ալ Արիսպագոս ձևը զննելով:

Զօհրայ՝ 19 և 22 համարներու տեղահանները կը զննէ սովորական Արիսպագոս, իսկ 34 համարի տեղակալն ածականը՝ Արիսպագացի:

Զօհրայ շօշափած է այս խնդիրը իր հրատարակութեան ստորև ծանօթութեանց մէջ. նախընտրելի կը համարի Արիսպագ

(ոս—ացի) ձևը, կարևորութիւն տալով ո՞ւր ձայնին. իսկ Արիսպագացի՝ կը կարծէ ձև եզձեայ ընդօրինակողներու կողմէն:

Ըստ մեզ՝ Արիսպագոս սխալ ձև մ'է որ չի համապատասխաներ բնագրին. առաջին բառին վերջին գրէն աւելի կարևոր դեր ունի օ՝ որուն հետք չի մնար հայերէնի այս ձևին մէջ:

Արիսպագոս՝ զոր կ'ընդգրկէ Բագրատունին իբրև միակ ձև՝ բնական է նախընտրելի է քան Արիսպագոսը վերն յիշած պատճառով, սակայն չենք կարծեր որ բուն ուղղագոյն ձևն ըլլայ այս, քանի որ — զէթ հայերէնի մէջ — միշտ բարդ ձևին մէջ կը գործածենք և յոյն և լատին՝ զայն բարդած պահուն՝ պարզապէս Ἀρειοπαγείτης = Areopagita կը զննեն, բնական է որ մենք ալ իբրև ուղիղ ձև՝ Արիսպագոս զննենք և ոչ Արիս կամ—իոսպագոս:

Թէպէտ գրչագիրներու բազմութիւնը մեր ուղիղ համարած ձևին հակառակ է, սակայն գոյութիւն ունի այդ Արիսպագոս ձևն ալ, զէթ մէկ օրինակի մէջ, մինչդեռ Արիսպագոսը քանի մ'օրինակ աւելի ունի ի նպաստ իրեն՝:

Բ. — Անգար.

Այս բառը, քիչ ծանօթ մեր հին մատենագրութեան մէջ, հազիւ երեք տեղ գործածուած է:

Նախ յիշենք անցողակի անգարը իբրև կն գիտոս ցառ նշանակութեամբ ինչպէս կը զննէ Հայկազեան բառարան՝ «Վարդ Ոսկեբերան»-ի գրքէն. կարծեմ թէ միակն

1. Քննել կէտ մ'եր տեղադր հայերէնի ի ըլլալը փոխանակ յոյն-լատին Ἀρειο-Ἄρειο է ին, սակայն յոյն և լատին ալ ունին, մանաւանդ թէ ընտրելագոյն օրինակներու մէջ (Ռ. Ա. ևն) Ἀρειον. Ἀτριopagita.

է այդ նշանակութեամբ, և բնականաբար ոչ հայերէն այլ օտարազգի բառ, ինչպէս յայտնի է վկայութեան ձևէն (որպէս ասեն...):

Մակայն աւելի հետաքրքրական և կարևոր է այդ բառին նշանակութիւնը՝ առարկէն բոլորովին տարբեր՝ Եզնկայ և Սերէոսի մէջ:

Հ. Բ. բնական է միայն Եզնիկն ու ննալով իրրև աղբիւր՝ մէջ կը բերէ անգարի համար այդ միակ վկայութիւնը «սպա և կուտութիւն նոցա չէր յանգարի կուտութեան» մեկնելով այդ բառին իմաստը իրրև ի համարի, ինչ որ ուղիղ է, ինչպէս որ պիտի տեսնենք Հիւպըմանի քով, սակայն Հ. Բ. յետ այդ նշանակութիւնը տալու՝ կասկածելով իր միակ աղբիւրին վրայ՝ կը յաւելու «այլ առ այժմ մնայ անստոյգ բառ»: Իսկ անգարեմ բայը իրեն անծանօթ է:

Մենք այժմ ձեռքբերինս ունինք Հ. Բ. էն վերջ ի յայտ եկած նոր աղբիւր մ'ալ, Սերէոսի պատմութիւնը. հոս ալ կը զբտնուի մեր անգարը բայց իրրև բայ «հաց յաշխարհէն սուք և ես ի սակն արքունի սնագարեմ»։ սակայն նոյն արմատն է, ինչպէս և նոյն նշանակութիւնը որ յայտնի է իմաստէն. իսուքը ներման կամ շնորհքի մը վրայ է, սուտի անգարեմը կը նշանակէ հաշուել, համարել:

Առձեռն բառարանը, իր Բ. տպ. մէջ, Հիւպըմանէ շատ առաջ, ոչ միայն անգար, այլ նաև անգարեմ ձևն ալ գրեմ է. անգար = համար, տեղ կարգ. և անգարեմ = սեպեմ, համարեմ:


Հուսկ Հիւպըման կը նշանակէ Սերէոսի անգարեմի ծագումը, որ կու գայ պարսկերէն անգար-ամէն = կը համարեմ, կը հաւատամ, կը կարծեմ. որուն պահւլաւերէնն ալ է անգարտաս = ի թիւ. ի համար, ըստ կարգի: Նոյն բայը թիրեա-

գեան ալ կը նշանակէ իր «Սրբահայ Բառարան»-ին մէջ, աւելի պարզ և յստակ ոճով:

Թէպէտ Հիւպըման չի յիշեր Եզնկայ վկայութիւնը, սակայն յայտնի է որ անգարեմ կամ անգարտեմ անգարէն առաջ կու գան նոյն արմատական՝ ի բի, ի համար նշանակութեամբ ինչ որ պարսկերէնն ու պահւլաւերէնն ալ կը ցուցնեն:

Կ'արժէ հոս յիշել (ինչպէս անցողակի կերպով Հ. Բ. ալ կը նշանակէ) որ Եզնկայ հնագոյն տպագրութիւնը՝ փոխանակ յանգարի ձևին՝ դրած է ըստ կարգի, կամ ըստ քիտ փոխելով և իմաստը մեկնելով, կամ թերևս լուսանցքի մեկնութեան մը հաւատք ընծայելով:

Հ. ԵՐԱ ՓԵՏԱԿԱՆ



### ՊԱՏՄԱԿԱՆ ԴԵՊՔԵՐ

Լեւոն վերջինի յիշատակին. — Հայ իշխանութեան վերածնունդին մեր իրիկեան շէշկափառ հարստութեան վերջին արքայի շիրմին յարգանքի ստակ մը կ'ընծայուի:

Փարիզու արքեպոս. Կերպ. Տիւլուա, Ս. Դիոնիսիոսի (Տընի) եկեղեցւոյ ժ. Գ. դարադարձին՝ հայերուն կը շնորհէր ազնուութեամբ բարեպատեհ առիթը: Գերպ. Պահապանեան, Լեւոնի շիրմին քով կը մատուցանէր հանդիսաւոր պատարագ, և սպա հանգստեան պաշտօն՝ Լեւոնի հոգւոյն (Հոկտ. 10, 1926):

Վանի արձանագրութիւնները. — Յետ Սէյսի, Մորթմանի, Բէլթի, Սանտալեանի, Բասմանեանի և այլոց փորձերուն՝ Լեւման Հառք վերջապէս կը յաշոյի ստոպական թորհրդաւոր արձանագրութեան կնիքը լուծել. ամէնէն հետաքրքրականը Սարգուր Սաշինինն է, իր կերտած ամրոցի ճակտին:

Գերման գիտնականին յայտնութիւնները ու բարտական պատմութեան շուրջ լոյս սփռելէ զատ՝ կարևոր դեր մ'ալ ունին, այն է, մտանց առասպելաբան համարած խորենացին արգաբացնել, յատկապէս իր պատմութեան նախկին շրջաններուն մէջ:

1. Եզն պալատոց. տպ. Վենե. 1826, էջ 287.
2. Պատմ. ի Հնրեւկ կայսր. տպ. Ս. Պետերբուրգ 1879. էջ 88.
3. Տպ. Վիեննա 1914.
4. Ջմիրանեա, 1762. էջ 263.